

# Գ Բ Ա Կ Ա Ն Ք

## ՈՂԶՈՅՆ ՀՐԱԺԵՏԻ ԱՌ ԾՈՎՆ

Աւելիքներուն մէջ, ալէծուփ նաւի մը վրայ՝ անցած  
զիշերները ամուլ չեն հոգոյ համար, վասն զի ազնուա-  
կան մտածութիւնները մեծամեծ անսիներէ կը ծնանին,  
ՀԱՅԹԱՊՐԻԱՆ

Երեկոյ մ'էր ամառուան, ժայռի վրայ մենաւոր  
Սպիտակ մազերը՝ հովին, ճակատ տրխուր ու խոժոռ,  
Ակընկառոյց ծովին վրայ, որ կ'ընդգողէր յինքն երկին՝  
Մի հինաւուրց նաւաստի կ'երգէր . . . ու ալիք մըտադիւր  
Կու գար թըրջել իր ոտքեր՝ տալով ափին քաղցր համբոյր  
լըսել երգերն հրաժեշտին,

« Մընաս բարեաւ, իմ մայրիկ, որդիդ թողու զքեզ ահա,  
Եւ ահարեկ իր հոգին զքեզ ձըգելուն կը դողդայ  
Յետին սարսոռվ՝ որ ըզմեզ կը պաղեցնէ ի մահուն.  
Կու լամ, զի ես սիրէի խանդաղակաթ յոյժ սիրով  
Քու զայրութիդ կոհակներ, գորովանցիդ անուշ հով,  
Յոյզեր ծոցիդ բարախուն,

Բարեաւ մընաս, ազնիւ մայր, եղուկ, ամօք տըգունած  
իմ ճակատս՝ ալ չէ կարող դէմ մարափի մըրրէկաց.  
Անգործ են իմ բազուկներ կուրծքիս վրայ մենացած,  
Եւ մերկ ոտքերս իմ իրենց յետին քայլով կ'ընթանան  
Չորցնելու պերճ ալիքըդ փոշոյն մէջ անպիտան  
Պիղծ աշխարհի մը շաւզաց:

Պիտի չլըսեմ սընուցչին այլ եւս երգեր քաղցրաձայն  
Զոր կը մընչէր սիրատարփ ըըմահաճոյքդ իրիկուան,  
Քու ալիքներ մեղկօրէն կ'որորէին երր իմ քոմ.  
Աւ շըտեանեն պիտ' աշցերս դաշնակաւոր ծըփանքիդ  
Վէտ վէտ ծըփալն զերդ մանուկ մ'ուրախաղէմ ի ծըպիտ  
Առջի ցոլքին արեւուն:

Ա՛ւ ես պիտի չըզմոնում փըրփուրիդ մէջ ձիւնաթոյր  
Շատ սիրելի որդոյ մ' պէս, կը խոնարհի երր մայր իւր,  
Կը փայփայէ խաղալով ծըփանաց հետ մազերուն.

իմ նըսեմ դէմքըս զիտել պիտի չըլւամ ևս կարող  
Հայելոյդ մէջ լայնասփիւռ ծովեզրին շուրջը պատող  
Աւազին մէջ շողշողուն:

Ո՞հ թէ քանի մը կեանքիր, խաղալիկ քու պետութեան,  
Անհետացան բընաջնջ անդունդիդ մէջ անսահման,  
Վասն զի բեզ անարժան իրենց շրփում կը մըրբկէր,  
Ոլովհետեւ փառքի տենչն և պապակումը բախտին,  
Իրենց ախտերը զիրենք ձանձրանալի կ'ընէին  
Քեզ՝ զոր պերճանք կը յուզէր:

Իսկ ես՝ հըպարտ ըլլալով ու անձնիշիան՝ իմ հայրենեաց  
Սիրոյն համար միայն եմ սէր կեանց ու փառք ունեցած.  
Ես եմ որդեակը ծոցիդ զեղեցկութեանըդ կապուած.  
Ես չեմ քու մէջըդ տեսած բայց թէ ըրպիտ, խինդ միայն,  
Զինջ կապուտիդ մըկանունք, վերթողներուն պատեհ ձայն  
Ռսկեայ ցողք եզրը դիմուած:

Կամ թէ երբեմըն խորերը գոչելով վիճերուն  
Մինչեւ երկինք ցայտելով քու վսեմական մոլութիւն,  
Քու ահարեկ ափունքներն հարուածելով, յոյժ կատղած.  
Երբ կը գոռար փոթորիկ՝ կ'երեւնային կայծակներ,  
Կը խառնէիր քու գոռոզ զըլիուդ խառնակ այդ բաշեր,  
Իրբեւ առիւծ ազատուած:

Ես բազուկներս ձեռնամած զալով վրան իմ ծունկերուն  
Հանդարտելու քու զայրոյթ կոչէի այն քաղցը անուն.  
Այդ սուրբ անուան կոչումէն կ'իջնային քու ալիքներ,  
Եւ երկոնցին մէջ սուրբ աստղն խսկոյն ծագէր շողշողուն,  
Ու քու խաղաղ կուրծիր վրայ յանձնուած՝ յաջող հովերուն,  
Իմ առաջաստ կը սահէր:

Ջընանա զիշերը ծովերու, խորհուրդներով գիշերը մի  
Ջորս կամըրջին վրայ մինակ անցնելն էր ինձ սիրելի,  
Փոփոխակի աչերուս կը դիտէի զմայլումով  
Նըշոյներովը լուսնի եղած ժայռերդ արծաթի,  
Գուրզիներն հեռաւոր զիմացէն կոյտ աւազի,  
Փարոս՝ դոզդոջ ցուրերով:

Ո՞վ ծագութեա արեւու՝ վըրայ փայլուն ովկիանին  
Որ բերկրարար ձայներով կու տաս երգել խըմրովին,  
Վերելակող նաւաստեաց՝ զէպ ի կայմեր բարձրաբերձ,  
Մամուներուն՝ որ կախուած են զեղեւկոս չուաններէ,  
Երբջան ընող որորից՝ երբ զանոնք հով կը ժողվէ  
Ընդարձակուած վրանաց մերձ:

Ով իմ նաւակ, որ վըրան կը յառաջես մեծ ծովուն,  
Նըման խըրոխտ մի ձիու՝ կըսունցոցի մէջ արթուն,  
Ալծուի մը պէս սըրաթեւ ողին անձայն մէջ զաշափ,  
Դու որ կեցած նաւհանգիստ կը զողայիր անհամբեր,  
Նըման գերի թըռչունին՝ որ վանդակին հաստ ծողեր

Զախջախելու կը տըքնի,

Ալ չըտեսնեմ պիտի զձեզ . . . ով դառնաղչու ցաւ, հարուած  
Միւս այս տարրին վրայ՝ չար կէտին՝ երկիր անուանուած,  
Բանտ մը՝ յորում ունայն տեղ հոգին անհունը կ'ուզէ.  
Անգործ զանգուած՝ ուր դրոշմն ամէն կողմեր ոտք մարդոյս  
Խշանութիւնն, իր օրէնք, մինչեւ ըլլայ ջըրասոյզ  
Խետուի 'ր ծոցին մէջ մահէ,

Այս անբարրառ շիրմին վրայ՝ որուն մէջ կան իւր զոհեր,  
Ուր կըսնամք, ով լիով, զըտնել քու կատարներ մըըրկարեր,  
Ազնըտական վեհութիւնն, իշխանութիւնն անսահման.  
Աստուած միայն, քեզմէ մեծ, կը ձրգէ իր վեհ պատկեր  
Անծայրածիր հայելույդ մէջ, ուր այս կարճ կեանքը մեր  
Հազիւ կ'առթէ ծալք վըրան:

Բարեալ մընաս, ով մայր իմ, պիտ' ըլլամ քեզ մըտերիմ  
Մինչեւ այն ժամ՝ յորում ես այն ծովը նոր՝ պիտ' մէկնիմ,  
Անեզը ծով, անյատակ, որուն թաւէծ է անուն.  
Եթէ քու փառքդ, ով Աստուած, տարագիր կան այս երկրէս  
Գու հանձարիդ գեռ կընիքը կը պահէ ովկիան . . .  
Ազատութիւն, մեծութիւն . . . »

Ու ամէն իրկուն՝ միայնակ՝ կեցած ժայռի վրայ կանգուն,  
Ճերմակ մազերը՝ հովին, ճակատը խիստ ու խոչուն,  
Յառած՝ աչշերը ծովին, որ իր զոյներ կը փոխէր,  
Երեր նաւալզարը կու գար, դառնութեամբ սիրտը լեցուն  
Երգելու իր սիրոյ երգն, ընդունելու ոտքերուն

Եկող փըրփըռտ ալիքներ:

Թրգմ. Հ. Ղ. Տիանսւ

Տ. ԹՌՄ

## Զ Ի Ք Մ Ա Հ

Զմեռանիմը, և ոչ է մարթ մեզ մեռանել.  
Սկը միայն փերեմ զմեր վիճակ այսրմ կէնաց.  
Յորժան տահարց մեր հողակերտը անկեւ դուին  
Անշարժը է մէջ այս այն կէնաց վայրազ զանց.  
Զեր մաս ի ծառան լայնածաւալ ի լաշխարէն,  
Այլ է միայն յակրծակն տեսէլ գոլման:  
Դրօշակ կէնաց ոչ բըսաւն ամփափալ,  
Ալ միայն զգեալ ընդարձակի ի վայր անհուն:

Ի թաւիք ջաւաս.

Եւ երբ հովին ի բաց թողու զիւրն կազմուած՝  
Զիր միայն ըզոսն յորում երկոր երն ընկեալ,  
Թուուցալ զնայ՝ ինորել ըշկեանս, որ է խոսոյզ,  
Որպէս թէ ինքը ի նմին միայն ի նինչ մըտեաւ:  
Մի մեց ուրեմն մի խօսուց մահու վերայ:  
Զի ոչ է որ մենալ բընաւ, ի՞ կեան նիւ:  
Մերըն քարեկամք փոխեաւ միայն զնացեալ փութով  
ի ստորագոյն յիւրանց տանեն՝ ի Տունն գերին:  
Թարգմանեաց յԱնդէականին  
Մարգարիտ Զ. Զօրբանսւ